


ԴԱՍ 1

**ԲՈՅԱՐՈՒՆ ՅԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ  
ԵՒ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ**



Ներկե՞ բոյսերուն տերեւներն ու արմատները:



Բոլոր բոյսերուն արմատները հողին մէջ նոյն խորութեա՞մբ իջած են: Այս  , Ոչ  :

## ԱՐՄԱՏԸ ԵՒ ԱՆՈՐ ԶԱՆՍՁԱՆ ՄԱՍՆԵՐԸ



Բոյսին արմատը՝ անոր հողին մէջ գտնուած մասն է: Արմատը միակտուր չէ եւ երբեմն կ'ունենայ բարդ ձեւեր:

Արմատին հիմնական մասը կը կոչուի զլխաւոր արմատ, որ կ'երկարի վերէն վար, բնդիանրապէս ուղղահայեաց կերպով: Գլխաւոր արմատէն կը բաժնուին բազմաթիւ նիւդաւորումներ, որոնք զանազան երկարութիւն եւ հաստութիւն կ'ունենան: Այս նիւդաւորումները կը կոչենք երկրորդական արմատներ:

Թէ՛ զլխաւոր արմատին եւ թէ՛ երկրորդական արմատներուն ծայրը կը գտնենք փոփրիկ կլոր ծածկոյթ մը՝ արմատածայրը:



Արմատածայրերէն  
ֆիչ վեր, գլխաւոր ար-  
մատին եւ երկրորդա-  
կան արմատներուն  
բարակ մասերուն վը-  
րայ կան ծծիչ մազմը-  
զուկներ. ասոնք շատ  
բարակ խողովակներ  
են, որոնց շնորհիւ  
արմատը հողէն կը  
ծծէ բոյսին սնունդը:



#### ԱՐՄԱՏԻՆ ԶԱՂԱՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Արմատը ունի կարեւոր բազմաթիւ պաշ-  
տօններ, որոնցմէ առաջինն է բոյսը ամուր  
կերպով հողին կապուած պահելը: Արմատը  
տեսակ մը հիմ է բոյսին համար: Անիկա կ'ամ-  
րապնդէ փխրուն եւ շարժուն զետինները, հողը  
աւելի հաստատուն կը դարձնէ: Արմատին  
ամենին կարեւոր պաշտօնը, սակայն, իր  
սննդառական գործարան մը ըլլալն է: Առանց  
արմատի բոյսը պիտի չկարենար սնունդ առ-  
նել եւ անիլ: Հողին մէջ գտնուող ջուրը եւ անոր  
մէջ լուծուած հանֆային նիւթերը ծծիչ մազմը-  
զուկներուն միջոցով կը մտնեն արմատին մէջ:

Անոնք են, որ բոյսին սնունդը կը կազմեն։  
Անոնց ամբողջութիւնը կը կոչուի հում աւիշ։  
Հում աւիշը ներքին բարակ խողովակներուն  
միջոցով կը բարձրանայ դէպի ցօղունը։


#### ԱՐՄԱՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ

Ճարտարարուեստը կ'օգտագործէ բազմաթիւ բոյսերու արմատները։ Ճակնդեղի արմատէն շաբար կը հանուի, տորոնի եւ քրքումայի արմատներէն ներկ կը ստացուի։

Դեղաշինութեան մէջ ալ կը գործածուին բազմաթիւ բոյսերու արմատներ, ինչպէս՝ գաբի եւ բոզի արմատները։ Այս վերջինէն կը պատրաստուին ախորժաբեր դեղեր։

Մարդիկ սննդառութեան համար կը գործածեն շողգամի, ճակնդեղի, ստեպդինի եւ այլ բոյսերու արմատները։


Փակցուր երեք բոյսերու պատկերներ, որոնց արմատները կ'ուտենի։



## ՅՈՂՈՒՆԸ

Յօղունը կը կազմէ արմատին շարունակութիւնը, անիկա հողէն դուրս կը ցցուի եւ դէպի վեր կը բարձրանայ, երբեմն ուղղահայեց կերպով, երբեմն ալ զանազան կողմնակի ուղղութիւններով:

Յօղունը կրնայ ծոիլ իր իսկ ծանրութեան տակ, նաեւ՝ լոյսին ազդեցութեան տակ:



Յօղունին ծայրը, բոյսին բարձրագոյն մասին վրայ, կը գտնենք փոքր ուռեցք մը: Նման ուռեցքներ կան նաև այն կէտերուն վրայ, ուր տերեւնները կը զատուին ցօդունէն: Այս կէտերը կը կոչուին տերեւններու անութ-ներ: Այդ ուռեցքները բող-բոջներն են:

Յօղունին ծայրի բողբո-ջը կը կոչենք ծայրամասի բողբոջ. իսկ միւսները ան-քային բողբոջներ:

Անքային բողբոջները անելով կը վերածուին ճիւ-դերու, որոնք պիտի կրեն նոր տերեւններ, ինչպէս նա-եւ՝ ծաղիկներ:

ՅՈՂՈՒՆԻՆ ԱՃՈՒՄԸ, ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՊԱՇՏՈՆԸ

Յօղունը կ'անի իր ծայրամասով: Յօղունը կը կազմուի դուրսէն դէպի ներս զանազան մասերէ:

Կան նախ կեղեւը, ապա ներքնամաշկը, յետոյ ծնուցիչ գոտին եւ նիշդ կեղրոնը կը գտնին ներմակ եւ բաւական կակուդ մաս մը՝ ծուծք: Յօղունին մէջ նաեւ կը գտնին բարակ խողովակներ՝ բողիկները:

Բողիկները երակներու դեր կը կատարեն բոյսին համար: Անոնց մէջ կը շրջի աւիշը:

Աւիշին շրջագայութեան ծառայելով, ուրեմն, ցօղունը մաս կը կազմէ բոյսին սննդառական գործարաններուն: Յօղունը ունի նաեւ այլ պաշտօն մը՝ կը կրէ նիւղերն ու տերեւները:

ՅՈՂՈՒՆԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Կան զանազան տեսակի ցօղուններ

1.— *Խոտակերպ ցօղուններ.* — Խոտի ցօղունին նման կակուդ եւ կանաչ ցօղունները կը կոչեն խոտակերպ ցօղուններ:

Ցորենը, լուրիան եւ հրանունկը խոտակերպ ցօղուններ ունին: Այս տեսակ բոյսերը միայն մէկ տարի կ'ապրին:



Լուրիայի ցողունին  
նման խոտակերպ ցողուններ,  
որոնք ձողերու կամ ցիցերու  
փաքրուելով կը բարձրանան,  
կը կոչուին մազլցող ցողուն-  
ներ:

2.— *Փայտային Ցողուններ*.— Կարծր ցողունները կը կոչենք փայտային ցողուններ: Ծառերն ու բազմամեայ քու-  
փերը օժտուած են փայտային ցողուններով:

Ուղիղ կերպով վեր  
բարձրացող փայտային ցողունները կը կո-  
չենք նաև ցցուն ցողուններ:

3.— *Ընդհողեայ ցողուններ*.— Այս տեսակի  
ցողունները հողին մէջ կը գտնուին, փոխանակ  
հողէն դուրս ցցուելու:

Ընդհողեայ ցողուններ ունին գետնա-  
խնձորը, սոխը եւ հիրիկը (իրիսը): Գետնախըն-  
ձորին ցողունը ուռած ըլլալուն պատճառով  
զայն կը կոչենք նաև այտուցիկ ցողուն:

### Միացո՞ւր

|             |
|-------------|
| սխտոր       |
| լոլիկ       |
| ոլոռն       |
| արմաւենի    |
| եղիպտացորեն |
| շոնի        |
| ծիրան       |

|                  |
|------------------|
| փայտային ցողուն  |
| ընդհողեայ ցողուն |
| մազլցող ցողուն   |
| ցցուն ցողուն     |
| խոտակերպ ցողուն  |



## ՅՈՂՈՒՆՆԵՐՈՒՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ

Բազմաթիւ ցողուններ կ'օգտագործուին թէ՛ իբրեւ սնունդ մարդոց եւ անասուններուն համար, թէ՛ դեղաշինութեան եւ ճարտարարուեստի մէջ:

Իբրեւ սնունդ կը գործածենիք գետնախնձորը, սոխը, շաքարեղիզը: Դեղաշինութեան մէջ կը գործածենիք ժինայի եւ պտերի ցողունները: Ճարտարարուեստի մէջ կը գործածուին կանեփի ցողունները, ինչպէս նաև՝ բազմաթիւ ծառերու ցողուններէն արտածորող խէժը եւ հեւէա ծառին բունէն ստացուող հիւրը, որ ձգախէժը կամ «ֆառւչուկը» կու տայ: Կ'օգտագործուի մանաւանդ այնքան կարեւոր փայտը՝ իբրեւ վառելիք կամ շինութեան նիւր:

Ամբողջացո՞ւր:

Գիտես թէ ի՞նչ կը կոչենիք ծառերուն ցողունները:


Ի՞նչպէս կրնանիք ծառի մը տարիքը որոշապէս գիտնալ: .....



Գծէ՛ ծանօթ բոյսի մը ցողունը իր ժանի մը նիւղերով:

(Ցիշէ՛, թէ ո՛ր տեսակին կը պատկանի եւ ի՞նչ օգտակարութիւններ կրնայ ունենալ):

## ՏԵՐԵՒԲ



### ՏԵՐԵՒՆԵՐՈՒ ԴԻՐՔԸ ՃԻՒՂԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Տերեւին լայն ու տափակ մասը կը կոչենի սկաւառակ: Սկաւառակը ցողունին կամ նիւղերուն կը միանայ կորունին միջոցով, իսկ այն հաստ մասը, ուր կորունը կը կապուի ցողունին կամ նիւղին, կը կոչենի պատուանդան:

### ՏԵՐԵՒԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Եթէ տերեւը քննութեան ենթարկենի, կը տեսնենի, որ կորունը կը շարունակուի սկաւառակին մէջ, գրեթէ մինչեւ տերեւին միւս ծայրը: Անկէ կը բաժնուին բազմաթիւ նիւղաւորումներ, որոնի իրենց կարգին կը կրեն այլ նիւղաւորումներ: Այս նիւղաւորումները կը կոչենի ջիղեր, իսկ անոնց ամբողջութիւնը՝ ցանց: Տերեւին ջիղերուն մէջ է, որ շրջան կ'ընէ աւիշը:

Յանցը կը կազմէ տեսակ մը կմախք, որ  
կը կրէ տերեւին կանաչանիւրը՝ կազմուած հա-  
զարներով փոքր բջիջներէ: Կանաչանիւրը կը  
կոչուի նաև *fլորոֆիլ*:

**Փորձ.**

- Ա՛ն չորս տարբեր բոյսերու տերեւ:
- Իւրաքանչիւր տերեւ քսէ՛ ներմակ քուղթի  
մը վրայ:
- Ի՞նչ հետք կը ճգեն տերեւները քուղթին  
վրայ:

Յանցն ու կանաչանիւրը պատուած են  
երկու մաշկերով: Մաշկերէն իւրաքանչիւրը կը  
ծածկէ տերեւին մէկ երեսը: Ստորին երեսի  
մաշկը ունի ծակտիկներ:

### ՏԵՐԵՒԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Տերեւը ունի երեք շատ կարեւոր պաշ-  
տօններ

**1— Զրաշողիի արտադրում**

Տերեւին միջոցով է,  
որ բոյսը կը քրտնի, այսինքն  
զրաշողի դուրս կու տայ:

**Փորձ.**


— Նայլոն տոպրակ, դերձան,  
բոյս պարունակող թաղար:

— Դի՛ք բոյս պարունակող թաղարը նայլոն  
տոպրակին մէջ եւ կապէ:

Քիչ մը ետք ի՞նչ կը նշմարենք:

**Ինչո՞ւ:**

Տերեւը իր մաշկին ծակտիկներէն զրաշո-  
ղի դուրս կու տայ: Զրաշողիին խտացումով կը  
կազմուին ջուրի փոքր կարիլները:



## 2.- Շնչառութիւն

Բոյսին շնչառական գլխաւոր գործարանն է տերեւը: Գիշեր թէ ցերեկ, տերեւը իր ծակտիկներուն միջոցով ներս կը քաշէ օդին բրուածինը եւ միեւնոյն նամբով բնածխական կազ դուրս կու տայ: Թրուածինը կը ծառայէ զտելու եւ փոխելու հում աւիշը, իսկ բնածխական կազն ալ յառաջ կու գայ այդ զտումէն:

Փորձ.


— Կլոր ապակիէ աման. կափարիչ, բոյս պարունակող թաղար, կրաջուր.

— Զետեղէ՛ բոյս պարունակող թաղարը կլոր ապակիէ ամանին մէջ.

— Ապակիէ ամանին մէջ աւելցո՞ւր կրաջուրը:

— Գոցէ՛ կափարիչով.

Քիչ մը ետք ի՞նչ կը նկատենի:



Նկատի ունենալով, որ միայն բնածխական կազը կրաջուրը պղտորելու յատկութիւն ունի,

Ի՞նչ կ'եզրակացնեն կրաջուրի պղտորած ըլլալէն:


Բոյսը ..... արտադրած է, այսինքն .....

### 3.- Լուսիամադրութիւն

(կանաչանիթային սննդառութիւն):

Լուսիամադրութիւնը շնչառութեան հակառակ գործողութիւնն է: Անոր բնթացքին տերեւը բնածխական կազ ներս կը ժաշէ եւ քրուածին դուրս կու տայ, միշտ, բնականաբար իր ստորին մաշկի ծակտիկներուն նամբով:

Լուսիամադրութիւնը տեղի կ'ունենայ միմիայն ցերեկը եւ առաւելաբար՝ արեւի լոյսին ազդեցութեան տակ: Տերեւը հողէն ջուր կ'առնէ եւ օդէն՝ բնածխային կազ: Երբ արեւի լոյսի ջերմութիւնը հասնի կանաչ տերեւին, կանաչանիթը կ'առնէ այս ջերմութիւնը: *Տերեւը արեւի լոյսի ջերմութեան տակ, հողէն առած ջուրը եւ օդէն առած բնածխային կազը կը վերածէ սննդիչ աւիշի (շաքարի) եւ քրուածինի:* Այս վերածումի գործողութիւնը կը կոչուի լուսիամադրութիւն:





Թթուածինը այն կազն է, որուն շնչառքները պէտք ունին ապրելու համար: Բոյսը անելու համար սննդի պէտք ունի: Լուսիամադրութեան շնորհիւ, բոյսը կ'արտադրէ իրեն սննդիչ աւիշը՝ շաքար, որ ոսլայի կը վերածուի: Ներքնամաշկի փողիկները սննդիչ աւիշը կը հասցնեն բոյսին բոլոր մասերուն: Երբեմն սննդի իրեւ պահեստ կ'ամբարուի բոյսին որեւէ մէկ մասին մէջ օրինակ՝ արմբտիքի հատիկներուն, գետնախնձորի ցողունին կամ նակնդեղի արմատին մէջ:

## Ամբողջացո՞ւր:

Զուր + բնածխական կազ կանաչանիւր  
լուսիամադրուրիւն  
+ .....  
(կլիւ լուր)

## Ամբողջացո՞ւր:



1. Տեղի կ'ունենայ մի-  
այն, երբ կայ կանա-  
չանիւր եւ ..... 1. Տեղի կ'ունենայ .....  
բոլոր բջիջնե-  
րու մէջ.
2. Ջերմուժ կ'ամբար-  
ուի շաքարին մէջ: 2. Ջերմուժ .....  
շաքարէն:
3. Բնածխական կազը 3. Բնածխական կազ եւ  
եւ ջուրը կը վերած-  
ուին ..... ջուր կ'արտադրը-  
ուին:
4. ..... կ'ար- 4. ..... կ'օգ-  
տադրուի տագործուի:

## ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼԻ ՏԵՐԵՒՆԵՐ

Իբրեւ սնունդ՝ կ'ուտենի կաղամքի, հազարի եւ երբեմն նոյնիսկ որթատունկի տերեւները: Ճարտարարուեստի վերածուած է ծխախոտի տերեւներու օգտագործումը, ծխախոտի պատրաստութեան համար: Անանուխի, մատնուկի եւ ընկուզենիի տերեւները յաճախ կը գործածենի բուժիչ ազդեցութիւն ունեցող տաք ըմպելիներ պատրաստելու համար:

Ամբողջացո՞ւր:

Տերեւը ունի երեք կարեւոր պաշտօնեներ

....., ..... եւ .....

Լուսհամադրութիւնը տեղի կ'ունենայ

....., իսկ շնչառութիւնը .....

..... եւ .....

Մուր անկիւն մը ձգուած բոյսերը ինչո՞ւ կը դեղնին եւ կը մեռնին:

Գծէ՛ տերեւ մը: Գրէ՛ տերեւին զանազան մասերուն անունները: Ներկէ՛ տերեւը:






Թնութեան մէջ կը  
գտնենք ծաղիկներու  
այլազան տեսակներ:  
Անոնք իրարմէ կը  
տարբերին թէ՛ իրենց  
արտաքին տեսքով,  
թէ՛ իրենց կազմու-  
թեամբ:

Մենք կը խնամենք  
որոշ բոյսեր, որովհե-  
տեւ անոնցմէ շատեր  
գեղեցիկ տեսք կամ  
հանելի բուրմունք  
ունին:

Մեղուները եւ այլ  
միջատներ իրենց  
սնունդը կը ստանան  
բազմաքիւ բոյսերու  
ծաղիկներէն:

Բայց ի՞նչ բոյսի ալ  
պատկանին, ծաղիկնե-  
րուն վիճակուած է  
շատ կարեւոր պաշ-  
տօն մը: Անոնք կ'ար-  
տադրեն հունտերը,  
որոնք բոյսին չորսա-  
լէն եւ փնանալէն ետք  
անոր նման նոր բոյ-  
սերու ծնունդ պիտի  
տան:

## ԾԱՂԻԿԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ



Ծաղիկները ընդհանրապէս ունին հետեւեալ մասերը: Այս մասերը ունեցող ծաղիկները ունին լման կազմութիւն:

1. **Բաժակ**.— Ծաղիկին ամենէն վարի մասն է, որ կազմուած է բանի մը կանաչ փերթերէ:

2. **Պսակ**.— Բաժակին մէջ առնուած է պսակը, որ բաղկացած է բազմաթիւ քերթիկներէ:

3. **Իգայ**.— Բաժակին եւ պսակին նիշդ կեդրոննը, ծաղիկին կոթին ուղղակի կցուած կը գտնենի իգան: Իգան մէկ կտորէ կազմուած գործարան մը չէ, անիկա բաղկացած է բազմաթիւ ուռեցքներէ, որոնի ձուարաններն են:

4. **Ձուարան**.— Իգային վարի ուռած մասը, որ կը պարունակէ բոյսին ձուիկները:

Ձուիկներն են, որ հետագային պիտի վերածուին հունտի:

**5. Սլաքներ.**— Զուարանը կը կրէ դէպի վեր երկարած սլաքներ: Խւրաքանչիւր սլաք կը վերջանայ կպչուն փոքրիկ ուռեցքով մը, զոր գդակ կը կոչենի:

**6. Առէջներ.**— Իգային շուրջ կան դէպի վեր երկարած բարակ թելեր, որոնիք կը վերջանան փոքրիկ ուռեցքով մը: Այդ ուռեցքը սրսիկ կամ փոշեպարկ կը կոչուի: Անիկա իր մէջ կը պարունակէ դեղին բեղմնափոշին:

Առէջներուն եւ սրսիկներուն ամբողջութեան կու տանիք որձայ անունը:


Կան ծաղիկներ, որոնիք լման կազմութիւն չունին:

Կակաչը, օրինակ, բաժակ չունի: Կաղնիի ծաղիկը զուրկ է պսակէ: Ցորենի եւ ուռիի ծաղիկները զուրկ են բաժակէ եւ պսակէ: Կան նաև ծաղիկներ, որոնց իգան ունի միայն մէկ ձուարան, միակ սլաքով:

Կարգ մը ծաղիկներ առէջներ ունին, բայց իգայ չունին: Այս տեսակ ծաղիկները կը կոչենիք արու ծաղիկներ: Ուրիշներ իգայ ունին, սակայն զուրկ են առէջներէ ասոնիք ալ էզ ծաղիկներ են:

Ամբողջացո՞ւր:

- 1.— .....
- 2.— .....
- 3.— .....
- 4.— .....
- 5.— .....
- 6.— .....




## ԹԱՂԻԿԻՆ ՊԱՇՏՈՆԸ

Լման կազմութիւն ունեցող ծաղիկներ.

Երբ ծաղիկը կազմուի եւ բացուի, սրսիկներուն նեղքը կը պատռուի եւ բեղմնափոշին դուրս կու գայ անոնցմէ: Բեղմնափոշին կազմուած է շատ մանր հատիկներէ: Այդ հատիկները կ'իյնան իգային սլաքին վրայ: Անոնցմէ իւրաքանչիւրը կ'անի եւ կ'երկարի, կը մտնէ զդակէն ներս, կ'իջնէ ձուարաններուն մէջ եւ կ'իյնայ ձուիկներէն մէկուն վրայ:

Երբ բեղմնափոշիի հատիկ մը ձուիկի մը միանայ, կ'ըսենի՛ ծաղիկը կը բեղմնաւորուի, այլ խօսնով անոր ֆերթերն ու քերթերը կը սկսին խամրիլ ու քափիլ, մինչ ձուարանը կ'անի, կը խոշորնայ եւ հետզհետէ պտուղի կը վերածուի:



Երբ ձուարանը խոշորնալով պտուղի վերածուի, ձուիկներն ալ իրենց կարգին կ'անին եւ կը վերածուին հումտերու:

## Թերի կազմութիւն ունեցող ծաղիկներ

Թերի կազմութիւն ունեցող ծաղիկներուն պարագային, արու ծաղիկին բեղմնափոշին պէտք է փոխադրուի էզ ծաղիկի մը իգային վրայ, որպէսզի այս վերջինը բեղմնաւորուի: Այս բոլորը կրնան պատահիլ պարզապէս հովին միջոցով. երբ սրսիկները բացուին, հովը բեղմնափոշին կը ցրուէ ամէն կողմ, այսպիսով անոր հատիկները պատահական կերպով կրնան իյնալ նաեւ էզ ծաղիկի մը իգային վրայ:

Բազմաքիւ միջատներ կը նպաստեն նաեւ ծաղիկներու բեղմնաւորման: Մեղուն, թիթեռնիկները եւ այլ միջատներ ծաղիկներու պասկին վրայ թառելով իրենց ոտքերը յանախ կը թարխնեն բեղմնափոշիին մէջ, ապա տեղափոխուելով այդ բեղմնափոշին կ'իյնայ միեւնոյն ծաղիկին կամ ուրիշ ծաղիկներու իգային վրայ:



Մարդիկ եւ անասուններ քուփերու կամ ծառերու նիւղերուն բառելով, կամ զանոնիք քօքուելով կրնան պատճառ դառնալ բեղմնափոշիին ցրուումին:

## ՆԱԴԻԿՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ծաղիկները առաւելաբար կը գործածուին իբրեւ զարդ: Անոնցմէ շատեր գեղեցիկ տեսք կամ հանելի բուրմունք ունին: Օրինակ՝ վարդն ու յասմիկը, մեխակն ու տահլիան, շուշանն ու մանիշակը եւ շատ ուրիշներ:

Կան նաև բուժիչ յատկութիւններով օժտուած ծաղիկներ, որոնցմէ հիւանդներու համար տաք ըմպելիներ կը պատրաստուին: Ուրիշ ծաղիկներէ, ինչպէս՝ ծաղկակաղամբէն, կերակուրներ կը պատրաստուին:


Անուշահոտութեանց նարտարարուեստը կ'օգտագործէ մեծ թիւով ծաղիկներ, անոնց բուրումնաւէտ հիւթերէն պատրաստելու համար արդուզարդի վերաբերեալ իւղեր, օծանելիքներ եւ զանազան անուշահոտութիւններ:

Փակցուր երկու ծաղիկներ եւ ծածկէ թափանցիկ բուղընվ:



## Ամբողջացո՞ւր:

Պտուղ, հունս, արմատ, տերեւ, ծաղիկ,  
պսակ, ցողուն, քեղմնափռշիի հատիկ, իգայ,  
ձուարան, գդակ:



Ի՞նչ կը ներկայացնէ այս պատկերը:

Գծել կամ փակցնել:

Թիերի կազմութիւն  
ունեցող  
ծաղիկ մը

Եման  
կազմութիւն  
ունեցող  
ծաղիկ  
մը

## ՀՈՒՆՏԵՐ

Հունտին զանազան մասերը.


Եթե որեւէ հունտ քննենք, կը նկատենք, որ անիկա ծածկուած է կեղեւով մը:

Ի՞նչ է կեղեւին դերը:

Կեղեւը կը պատսպարէ հունտին հիմնական մասերը, որոնք են սաղմը և բլթակները:

Սաղմը ունի փոքր բոյսի մը բոլոր տարրերը: Սաղմը ունի արմատիկ մը եւ ցողուն մը, որ կը վերջանայ պղտիկ պտուկով մը՝ ծիլով: Փոքր ցողունը կը կրէ արդէն բոյսին առաջին երկու տերեւիկները: Այդ տերեւիկները կը կոչուին բլթակներ:

Բլթակները՝ սնունդի պաշարները, կազմուած են բորակածին պարունակող նիւթերէ եւ ոսլայէ: Ասոնք իբրև սնունդ կը ծառայեն անող ու ծլող սաղմին, այնին ատեն որ արմատն ու տերեւները չեն խոշորցած իրենց սնունդը հոգէն եւ օդէն քաղելու համար:



## ՀՈՒՆՏԻՆ ՇԼՈՒՄԸ ԵՒ ԱՃՈՒՄԸ

1. Թարմ ու առողջ հունտի մը երբ օդ, խոնաւութիւն եւ ջերմութիւն հայրայքնենք, սաղմը կը սկսի խոշորնալ, հունտին կեղեւը կը բացուի, այդ բացուածքէն դուրս կու գայ արմատիկը:

2. Արմատիկը կը սկսի ուղղահայեաց կերպով վերէն դէպի վար զարգանալ, կը նիւղաւորուի եւ մազմզուկներ կը սկսին կազմուիլ անոր ծայրամասին մօտ:




3. Սաղմին փոքրիկ ցողունն ալ կ'երկարի: Փոքրիկ բոյսը կ'անի հունտին պարունակած սնունդի պաշարները օգտագործելով:

4. Երբ հունտը իր սնունդի պաշարէն պարպուի, կը չորսնայ: Հունտը կը բաժնուի փոքրիկ բոյսին ցողունէն եւ կ'իյնայ: Փոքրիկ բոյսը, իր արմատին եւ տերեւներուն միջոցով կը սկսի իր սնունդը քաղել արտաքին միջավայրէն:

## ՀՈՒՆՑԵՐՈՒՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ

Հունտերը կ'օգտագործենք իբրև սր-  
նունդ: Կ'ուտենք ցորենի հատիկները (հաց),  
լուրիայի, ոսպի, ոլոռնի եւ սիսեռի հատիկները  
(զանազան կերակուրներ), ընկոյզի, պիստակի,  
կաղինի եւ նուշի հունտերը, եւայլն: Պիստակի,  
արեւածաղիկի կուտէն եւ ուրիշ բոյսերու հա-  
տիկներէն կը հանուին մեր սննդառութեան  
համար գործածելի ձերեր եւ իւղեր: Գարիի,  
բրինձի, ցորենի եւ այլ արմտիքներու հատիկ-  
ներէն կը պատրաստուին նաեւ ալքոլ եւ զանա-  
զան ըմպելիներ:



Պատկերին  
նայելով զծէ՛ վարի  
բառակուսիին մէջ:

Թուազ-  
րէ՛ լուրիային  
ծլումը նշգրիտ  
կարգով:

